

որովհետեւ՝ կամ յլշեալ չըսր ժողովրդապահ-  
տութեանց մէկուն մէջն քացած հեռացած են,  
եւ կամ իրենց պապերն ու հայրեր՝ հիմակ  
բնակած տեղերնին եկած, գաղթած են: Բայց  
անունին կը ցոցընէ որ պազային են: ու պա-  
զայնց հետ խսած ատեննին կը խոստովախին  
թէ հայազգի են:

Ի՞նչ մեծ ծառայութիւն պիտի մատուցա-  
նէր ազդին, ան գիտնականն, որ իրեն դորձ ընե-  
լով՝ վերյիշեալ քաղաքներուն եւ որիշ տե-  
ղեր ցիր ու ցան եղած ու չկիշուած եւ չգիտ-  
ցուած բազմաթիւ ազգայիններուն անունները՝  
ինամբով ու նիշմանարով ժողովեր ու գրի ան-  
ցընելով՝ հրատապէք:

Ա. ՓՈՓԱՆ



## Ա Յ Խ Ա Ր Հ Ա Գ Ր Ա Կ Ա Խ

ՀԻՆ ՀԸՑԻԾ ՑԵՂԻՈՒՑ ԾՈՒՌՈՒՆԵՐԸ  
(Տրունկութիւն)

Դ. ՏՐՈՒՆԿՈՒԹԻՒՆ

Հորրորդ և հանճար է “Տրունկութիւն” որ է Տարանան, “յէկից Տորրորդ Հայոց կամ” “յէկի Դ. Հայոց ԽԱԾ. 29, 31 եւ ԽԱԾ. 607: Անուն՝ Հայ մատենագրութեան հնագոյն եւ միջն ժամա-  
նանինուն մէջ երկու անգամ մից կը համեդիպի, այսինքն Խոր. Աշխարհագրութեան մէջ Տ-ը-  
թեր-ու ԽԱԾ. 29, 31 եւ Տրունկութիւն ԽԱԾ. 607 եւ  
Եղիշէի քով Անեներ. տպագ. 1859 էջ 22 Տ-ը-  
թեր-ու, Մոսկ. տպագ. 1892 էջ 32 Տրունկութիւն,  
որոն փիփրէն: Լազ. Փարզ. իր պատմութեան  
համապատասխան անց էջ 125 (թէ 139 տպագ.  
վենետ. 1891) Տօրբերունի (Տարբերունի եպի-  
սկոպոսի կարգացած է, զոր Խամբան ՀՀ. 193 ծավ.  
ու զիշ ընթերցուածի կը համարի: Տարբերունի շխց  
որ հնագոյն եւ միջն ժամանակինուն մէջ այլ  
Տարբերունի անունով գաւառ մը չի յիշուր, թէ  
եւ աելի ուշ անեններ Վարդան աշխարհագրին  
այս անունով գաւառ մը կը յիշէ էջ 426. Այս-  
բերանին եւ Տարբերունի բրիգի (Խանայլ լին հիւ-  
սկային արեւելադողութիւն) եւ թէ. գարւան Դաւոր-  
ժեցի պատմագրեր էջ 425 կ'ըսէ. Հայրապէտ սր  
գաւառնէն Տարբերունայ մինչ ի քաղաքն յիստան  
խաշամանին եր կ'եկեսի: Առօց հետեւ Հայրապէտն  
չըն էջիաննէն սինելով Բագուանիք — Բայց  
ազգափի — Արգիշտիան սուսանի (Հաս կը յիշուր  
առաջին անգամ խաշամանի) — Տար գաւառն  
եւ Ան քաղաքին վրային Շատան Քաղաքը (Ամ-  
սայ լճին Հարաւային արեւելադողութիւն) հասա, իսկ  
կը տեսնուի որ Տարբերունի գաւառը թերիքի  
(աշխարհացայցներու վրայ այժմ) Bergri կամ

1. Արգելու վանքը թերկին կողմբը Խճ. ՀՀ. 184  
Խճան., Առաքել 423, Ամէն, Մեծ Հայք 8 89:

Երեկոյ կորմբըն՝ եր, ուստի ճշշտ այս տեղն, ուր  
Առքերնինի գաւառը կը գնէնք: Արգ. Եղիշէի քով  
Տարբերունինի կարգալուն է թէ Տարբերունին Եղիշէ-  
ի Եղիշէրսի առ անյ գրած նամակին պատաս-  
խանոց եպիսկոպոսները կը թուէ և յականէ յա-  
նուանէ յուալ կը թրէ “Յովիկի եպիսկոպոսն  
Ըմբարտոյն” — որ է Հայոց Կաթողիկոսը —  
Բագրեւանդ, Բասենան եւ Վանանդ (յետնագոյն  
Ըմբարտունահանց), Տարտաւ, Մանակիրա, Բագրեւ-  
անդ, Տարգաղի, Ապահունիք (յետնագոյն Ցուրու-  
բերան Խահանց), Տարդ աստան, Շուռունիք, Ան-  
ձեւացիք (յետնագոյն Ապուրաբական Խահանց)  
գաւառներուն եւ Ցայր, Արևինիք, Մոսկ Խահանց-  
ներուն եւ Ամառանեաց իշխանութեան (յըսա-  
քածուն Փարպ. 106 Ըմբարտոյ մէջ) եւ Ար-  
ծունեաց եպիսկոպոսները: Երբ հոս ըն մէջ բա-  
ռենց եւ Մարդասանի եպիսկոպոսաց կը յիշուր  
“Քասու եսու: Տարբերանայ կամ Տարբերան-  
ց, պի եպիսկոպոսը չի կրնար Ցուրուբերան Խա-  
հանցին եպիսկոպոսն ըլլաւ: Վան զի երրեց Ցու-  
րուբերանի մէն մի գաւառնի ու քաղաքն (զ. օ. Ցա-  
րաւանց, Մանակիրանի են) եպիսկոպոսն կամ ցատ-  
արող Խահանցներին համար այ եպիսկոպոս մը դոյ-  
ութիւն ունեցած չէ, ինչպէս առ հասարակ ին-  
քուանուն Հայաստանի մէջ մէն մի գաւառ իր  
իշխանն ապիսկոպոս միան ունէր, որնց վրայ  
մէջ էր մից Հայոց Ցագաւարը (կամ Տարբ-  
ասնը) եւ Այրարախ եպիսկոպոսն այս է Հայոց  
Կաթողիկոսը: Աւասի Քասու՝ Տարբերան կամ  
Տարբերունի քա առի մը եպիսկոպոսն էր: Բայց  
թէք է Տարբեր Առաքի թէ Տարբերան Եղիշէի  
քով գաւառի մ'անուն է, որ վէրըն թերաբանակ  
մոր իր Խահանցներուն գործածուած ըլլայ, ասոր  
գէմ կրնար Առաքի թէ Տարբերան անունով  
գաւառի մը առաջիւն ունեցած ըլլայ չի կրնար  
ցուցուիլ, այնպէս որ որիշ բան չի մարտ, բայց  
թէք Պարսկայ հետ Տարբերունի (սեռ. Տարբե-  
րունայ փիփր). Տարբերունայ, ինչպէս որ ասանէ կը  
տանենք Սուաքի եղած մատենագրութեան մէջ  
ստեղ յիշուր Ապաքել եղած մատենագրութեանին (Դ. Հոծ. թ. 79)  
հետ ի մասին չընչուիլ:

Աւասի Խորենացոյ աշխարհագրութեանէն  
յանալ Տարբերան կամ Տարբերան անունով  
Խահանց շիպար:

1 Եկեղեցացոց գաւառ Խոր. քայլ էջ 300 Տարբեր  
է Վանայ Ընի Եղիշէր գաւառուոց Եկեղեցն, բայց պայման  
անձագիթ է:

2 Տեղ Դ. Հոծ. թ. 79:

3 Պատշ պնդը կը կ'անուանէ, ցան ոք եպիսկո-  
պոսնան եպիսկոպոսթիւն գեն լունէր, թէք Կաթողիկո-  
ս Եղ. աջ. 124, 204, 207, 222, 232: Տեղ ասոր Նախամամիք  
Տ. Weber, Die Kirche in Armenien 477, 478, 485:

4 Եկեղեց թէ քայլ այս եպիսկոպոս աշխար-  
հագրութեան ձեռօտ է անուան: բայց Խճ. ՀՀ. 184  
Տարբերունի կը թուէ և յականէ յանուան կը այս եպիսկո-  
պոսն կարգաւութիւն է: Միան մեռուզ կը մայ թէ Տարբերան  
կարգաւութիւն է:

զուեր՝ առանց այս կամ այն գաւառքը թուել ու զելու, մերտեղուակի կ'ըսուեր՝ Կողմի Տարանանց, վասն զի Տարօն (Taraonitium) Տափառիք քանի առ առ վար Դ. Հ. Տած. (թ. 30.) ամենի ծախօսն եր Զայս կը ցուցըն որէ Տարօն յաւելուանն, որպի ԽԱ. 29. Տարօն բերան կը մենուի. նաևնապէս զայս կը ցուցըն այս պարագան, որ Փաւաստոսի քանի 123<sup>o</sup> Բրէնին Տարօն բերան ըստած անհամար մէջ գտնուող Արշամունիք գաւառն միւս... Տարօն գաւառն կ'ըսուի.

Աերեսով 33 և 45 էլեկտ և Վագ. Աթթ. 39 էլեկտ վերը (էլ 302) յառաջ բրերան տեղիքէ առ հետեւ որ է. գարուն Այրարտանանց կը ստուգը՝ «Աշխարհ» Տանուարական Գնդին<sup>2</sup>, իսկ Աշխարհական Նահանգը՝ «Կողմն Աշխարհական Գնդին», իսկ Աշխարհական Գնդին՝ Երեսոփ գով 116 և 140 տարեւ Կողմանը Սեփհական Գնդին, իսկ յիշունը մարդ ին միտս ընդունելու որ քանի որ Աեր. 140 այդինը՝ Սիրիւն ինքը նախը չէ և տող Տուրութերան Նահանգը՝ Հայաստանի կենդրանական մեծ Նահանգներուն իրք երրորդը կը նախարարի թէ և պէտք քը չկան Ու Սեփհական Գնդին կողմէ մըր ըստ առաւճութեան վերըն վերըն բրուտ նահանգին ճիշտ համապատասխանած ըլլան, իթէ այս ըստածն ուղի է, այս տաեն յետ նախոյն Տօռութերան Նահանգը զարդարալով յառաջ եկած է այս երրուն, որ է. գարուն իր մէջ կեցը քանակած Արէնանին Գնդին (այս է. մերժաւորապէս «Աթաքէ Գունդոյն»)՝ «Կողմն Սեպուհ Գնդինը՝ անսեւանուած է»:

1 "ՄԱՐԶԻՆԻ յ ԱՅՐԱՎԱՆԵԿԱԳ տԵՂԵԱՑԻ ի ԽԱՀԱՆԴԿԵ  
ՏԱՐԾ ՊԱԼԱՏՆԻ : ՊԱԼԱՏՆԻ ԱՅՏԻԿ ԵՒԱԿԱՆԻ ԱԿԴ  
ԿՐՈԱՅ Է ԽԱՆՈՆԻ բացառականին ազդեցութեամբ:

6 Ալիքանու ածանցուած է սեպանկը որ է աղջուա.  
կան տան մը ոչ-անդրանիկ որդին՝ առարերեւով գանձուադրեւ  
(տեր, զայսի տան) եւ նախարարէ (իշխող իշխան). Փարպ  
148-49:

8 Պահէ զանգազնեսու և Ալիքամայ խուդը Փաւասո  
քը 251, որ Խըր յատուկ գունդն ըստ է: Մարդութա-  
նա խուն Փափաք 495 = չոր Մարդութանա ուրացած  
Փափաք 186 և սու անձնան կամ ապրանքի Մարդ-  
պահի: Եթե Արցակունեաց Թագաւորութեան հետ մարդ-  
պահութիւնն աւ վերաբեր, Մարդութանա այլարդի  
խուն սունց նաց բանակին: Մարդութանա երկիր էր  
Արցակունեաց մինչ շնուր և Կարգանաւած երկիր էր  
այս երկիր կամ ասոր մէջ մասց պահէց նմանապէս Մարդ-  
պահութիւնն իր թերեւ եպիփանութիւն յամբանափ-  
ասէի: Կարգանաւած սունին անմանաւած են Մարդ-  
պահութիւնն Բայլ: Արեք 128, “Կարգանաւածն աթոռ-  
մարդպահութիւնն իւս 240 (այս ժամանակ Կարգանաւ-  
ածը առջադասութիւն գուաթիւն Հայրացիութիւն աւ աւ-  
տիքարութիւն):” Նիստուն Ծինոց (Աթե. 118) սուն քառա-  
տական ամսութիւնն առջադասութիւն աւ աւ-

Տուրուբերանի կողմենի ի սկզբանէ Արտաշեսի  
երերին մատ էին եւ Այլարարությ հետ մեջին Հայ  
Թագաւորաց եւ պարսկի մարզպաններուն տակ, մինչ  
որ 591ին Այլարարաց Հետ ուղարի Առաջին անգամ այս  
Առաջին անգամ այս կողմերը Խորենացւոց աշխար-  
հագործնեան մէջ կընդունին Հաստատուն առհ-  
աններ ու Տուրուբերան անուն ու հգործնեան  
ի իմաստ ու Տուրուբերան անուն երգործ-  
նար կրնայ բնականարար Հայ, Քերոն բառն ըլլապ:

(Georgian)

Հ. ՀԻՒԱՏՄԱՆ

4 ८ ८ ८ ८ ८

ԱԳՐԻԱՏ ՀԱՅԵՐԵՆԱԴԳԵՑՆԵՐ

Հերու Հրապարակեցինք ուսումնաթերթիս մէջ Պրոֆ. Պ. Ե. Ե. Ե. Ա. Ա. Ն. է թվանագիր աշխարհաբար յօդուած մը՝ որ մը Հայ թերթերուն մէջ բաւական արձագանք գտաւ. Եւ աղմուկ հանեց. Նյոնպէս եւ տեղէկասու գրութիւններ չայացիսութեան մասին Պրոֆ. Պետքը սըսնի այն յօդուածը՝ ոմանց արտաքց կառա Հետապուր Ռեն աստիճա աւագ.

լուրդ կամ անընդ, կեսք թուզմական անհաւա-  
տութեամբ վերաբերուցան անոր, այս աստի-  
ճանի՞ որ Եւրոպա Համբորգութիւն Ընզոներու-  
եւ ի մասնաւորի Աւտորից ոստանն այցելովե-  
րու յանձնարարուցաւ՝ եթէ Հնար է, կերպով  
մը ինդրոյ Նիմի եղող ձեռագիրը գննել եւ  
աստուգել: Ստանձնուած պաշտօնը կամ յան-  
ձնարարութիւնն ի կատար ածելը գժուարին  
ան մը չեր, վասն զի իւրաքանչիւր ոք՝ որ այ-  
ցելուի ափողոսով մեր վնասին գուռը կը բախէ,  
կարող է — առանց այլեւայլի — տեսնել  
Հայերէնագէտին իսկական ձեռագիրը, որ  
իբրև եզական, Հետաքրքրաշարժ առարկայ մը՝  
ի տես գրուած կը կենայ Մայր-Աւակիս մատե-  
նագրանին՝ Հայկական բաժնին մէջ: — Ո կայ  
այս մեր պատմանին ի մէջ այլոց, «Յօն երթա-  
սի, թարգմանիչը՝ Պր. Ա. Լիսիցեան:  
Հայ հասարակութեան ցոյց տուած այս

գումարուած ժողովքի ըստորապերթեանց մէջ ԿԵ յիշուի  
Յօհաննեսի ասկիզորու մը Սամանի և Պարտպետանակ  
Հայոց կըբքեան Խոր երկրորդ աղջ. Finck, R. d.  
arm. Hdsehr. 1903, էլ 28: Հման. ինքնառան Հայոս. թ.  
188-139. ՀՀ. 220-221. Gelzer, Anfänge der arm.